



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



OR  
6559



10

LETTERA PASTORALE  
DELL' ARCIVESCOVO PRIMATE DEGLI ARMENI CATTOLICI  
DI COSTANTINOPOLI  
AL SUO RISPETTABIL CLERO E DILETTO POPOLO



ROMA  
COI TIPI DELLA S. CONGREG. DE PROPAGANDA FIDE  
1853.



# ANTONIO HASSUN

PER MISERICORDIA DI DIO E PER GRAZIA DELLA SANTA SEDE

ARCIVESCOVO PRIMATE DI COSTANTINOPOLI



AL RISPETTABIL NOSTRO CLERO E AL DILETTO POPOLO

SALUTE E BENEDIZIONE.

Le dispiacevoli vertenze insorte ultimamente , dilettissimi figli , in sen della Nostra Chiesa , ci avevan indotto , come v'è ben noto , alla dura necessità di allontanarci per momento da voi , onde venir ad esporle personalmente al Supremo Giudizio del Primo Pastore della Chiesa Universale al Degnissimo Successore del Principe degli Apostoli al Sommo Pontefice PIO IX , ed implorare dall'Apostolica Sua Sollecitudine i necessarii provvedimenti.

Di fatti il Comun Padre de' fedeli dopo averci accolto con quella Benignità che è propria al Paterno Suo Cuore , non potè non sentirsi afflitto in vista a tanti sconcerti e disturbi , cui andava soggetta l'afflitta nostra Chiesa con tanto scapito della Santa Religione : e per provveder a tanti mali , si degnò di prendere quella viva Sollecitudine che nudre per gli interessi spirituali di tutti i fedeli suoi figli.

Nè v'è ignoto , dilettissimi figli , quanto ci abbia pur' afflitto la differenza che ebbe disgraziatamente luogo frà le due Autorità alla pubblicazione del libro intitolato *Il Mekitarista di S. Lazzaro*. Il S. Padre nella Sua Paterna degnazione di consolare l'esulcerato Nostro cuore , si compiacque , che la trattativa di questo particolare avesse luogo dinnanzi a S. E. Monsig. Alessandro Barnabò Segretario della S. Congregazione di Propaganda Fide. In fatti in presenza di questo Prelato ebbero luogo delle Conferenze fra me e l'Illmo e Rmō Monsignor G. M. Hillereau Arcivescovo di Petra e Vic. Apostolico di Constanti-

nopoly: e Noi abbiam oggi la consolazione di notificarvi, che gli schiarimenti e i ragionamenti, che vi si istituirono dietro maturo esame ridussero le cose al loro vero stato, il che, come siam persuasi, vien pur a significare il sullodato Vicario Apostolico colla sua Circolare che va a pubblicarsi: e non dubitiamo che essa produrrà i medesimi effetti frà di voi, acquieterà gli spiriti, pacificherà gli animi, dileguerà i sospetti e l'allarme di alcuni, le congetture e i mal fondati giudizi degli altri. Questo risultato fin dal principio Noi avevam promesso di comunicarvi a suo tempo.

Nè furon omesse nelle menzionate Conferenze gli analoghi schiarimenti sulla composizione e quindi sulla responsabilità del citato libro. Non mancammo Noi sù tal proposito di ripetere ciò che avevamo già dichiarato al Nostro Consiglio Ecclesiastico, non men che a varii altri Ecclesiastici e laici, cioè che se eravamo al giorno di un primo progetto di moderata risposta al fascicolo intitolato *Memoria ec.* pubblicato co' tipi di S. Lazzaro di Venezia, nel quale facevasi solenne sfida particolarmente a Noi a produrre *fatti e prove patenti* in difesa del contegno usato in una questione da tanto tempo agitata, in seguito però alla cognizione delle gravi accuse ed imputazioni contenute negli scritti di un Prete Latino di Venezia essendosi sostituito dall'Autore al primo scritto una nuova composizione a Noi affatto sconosciuta e dal primo aliena, quale oggidì esiste pubblicato in uno stile inconveniente e totalmente contrario alla carità cristiana e con allusioni a delle famiglie onorate, non mancammo di spiegare la Nostra disapprovazione ad un tal stile ed allusioni, appena ne ebbimo notizia, e perciò prendemmo analoghe misure per provvedervi, che disgraziatamente vennero deluse a non raggiungere lo scopo di impedirne la pubblicazione, riservando però sempre all'autorità della S. Sede, cui s'era appellato, il definitivo giudizio sulla materia contenuta nell'opera mentovata.

Con questa Nostra spiegazione e schiarimento fatto nelle anzidette Nostre Conferenze abbiam avuto la soddisfazione di veder appiate le difficoltà sul proposito suscite.

Da tutto questo che abbiam creduto necessario di significarvi per schiarir lo stato delle cose, deriva per necessaria conseguenza, che chi volesse ancora riguardarci per Autore del detto libro, e persistere

nelle antiche prevenzioni ed imputazioni , si mostrerebbe alieno dal riconoscere ed ammettere la palesata verità.

Questo medesimo successo di cose nel mentre dovrà consolare i Rispettabili Nostri Fratelli Vescovi Suffraganei , non che Monsig. G. Salviani Prelato Domestico di Sua Santità , che con particolar lode sostenne l' Autorità Ecclesiastica , potrà pur al Nostro Clero essere di conforto , e servir di eccitamento per viver sempre più in perfetta armonia e carità col Clero , quale benchè differente di nazione , è pur a noi unito nella credenza della medesima S. Religione.

Tutto questo Noi dobbiamo , dilettissimi figli , attribuire alla Paterna Sollecitudine del S. Padre , che con un tal provvido sistema ha saputo rimediare ad una parte degli sconcerti che ci affliggevan il cuore.

Pertanto sulla menzionata questione Religiosa agitata da tanto tempo frà il Nostro Clero , e che tanto disturba gli animi de' Nostri fedeli , essendo essa dedotta come abbiam detto , al Supremo Tribunale della S. Sede , non possiamo non ripetervi gli ordini del S. Padre , che vi avevamo già altra volta notificati colla pubblicazione della veneratissima Lettera di Propaganda diretta li 21 Luglio del p. p. anno al Nostro Vicario , vale a dire che quest' importante questione religiosa appartenendo ormai al giudizio della Suprema Cattedra di S. Pietro , voi vi asteniate da mutue incriminazioni e con cristiana rassegnazione e filial sommissione da veri Cattolici attendiate ad udire colla vostra nota docilità le risoluzioni che il Supremo Pastore della Chiesa Cattolica assistito dal Divino Spirito nell' alta Sua Saviezza e imparzialità giudicherà necessarie per il bene della S. Religione e dell' afflitta nostra Chiesa.

Quindi vi esortiamo di nuovo Ecclesiastici e Laici Nostri fedeli , che portate il glorioso nome di Cattolici , e che ben a ragione venerate la Suprema Cattedra del Vicario di Cristo , venerata pur colla necessaria sommissione dal nostro S. Gregorio Illuminatore , e da' nostri Antenati , vi esortiamo alla pace e carità che formano lo spirito del Vangelo. Mostratevi degni del Nome che portate. E Voi specialmente Ecclesiastici secondo le massime della vostra vocazione non men con parole , che col vostro buon esempio esortate i fedeli alla concordia e alla dovuta sommissione alle Autorità legittime. Ricordatevi tutti che il Divin Redentore commise a' Pastori , e in special modo al

Primo Pastore il governo della sua Chiesa , e che i fedeli ne debbono sentire l' insegnamento e rassegnarvisi con cristiana sommissione. Deponete quindi coteste discussioni famigliari , coteste contese intestine , che non possono che danneggiare alle vostre anime e al ben essere della nazione , mentre non producono che confusione , dissensioni , e scandali , sol attendendo pacificamente alle Supreme decisioni , che non tarderà ad emanare il nostro S. Padre. Ed in allora soltanto il Buon Dio che nella persona degli Apostoli promise a' legittimi loro successori Pastori della Chiesa di assistere fin' alla consummazione de' secoli , quel Dio che commise al Principe degli Apostoli e a' suoi Successori di pascere e gli agnelli e le pecore , darà pur a voi la pace cristiana , e la consolazione interna , ridurrà il buon ordine , la prosperità , e la comun concordia nell' agitata Nostra Chiesa e Nazione , la farà fiorire ed esultare nell' unione di pace e carità de' suoi figli , lo che forma pur l' oggetto degli ardenti Nostri voti , quali indirizzando sempre al Dator d' ogni bene , ne imploriamo caldamente per Noi , non men che per voi tutti le celesti sue ed abbondanti grazie.

Data in Roma il dì 10. Febbrajo 1853.

A. HASSUN ARCIVESCOVO PRIMATE

DI COSTANTINOPOLI

02. 6553

# ԹԱԼԻԳԻ ՀԱՎԱԼԻՎԵՆ

ՆԱԽՈՒԳԸՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՄՊԵՏԻ

Հայոց Ուղղափառաց

ԿՈՍՏԱԴԻԱԿՈՒՊՈՅ

Առ Յ. Քահանայս և Համօրէն Ալիբեցեալ

Ճողովուրդս.



Տ ՀԱՊՈՂ.


'Ե Տպարանի ԱԵՐ Ճողովոյն Տարածման Հաւատոյ  
1853.



Յեսուսի Քրիստոսի Ծրագրայ  
ՏԵՐ ԱՆՏԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱՍՈՒԵԼՈ  
Ողոմութեամբ Աստուծոյ եւ Շնորհիւ Առաքելական Գահին  
ՆԵՐԵԴԱՀ ԵՊԻՍԿՈՊՈՍՊԵՏ

Եւ

ՄԵՏՐԱՊՈԼԻՏ ԿԱՊՏԱՆԻԿՈԼՈՅՑ  
Յ. Քահանահից Մերոց և Համօրէն սիրեցեալ Ճողովրդեան  
Ողջոյն և Աստուծածային Օրհնութիւն :



Կոքի ատեններս Ազգերնուս մէջ հանդիպած վշտալի գէպքե-  
րը, ինչպէս ձեզի ծանօթ է Աիրելի Արդեակը, ձեզմէ ատեն  
մը հեռանալու հարկադրած էին Մեղ, որպէս զի գանք ու համ-  
օրէն Եկեղեցւոյ Հովուապետ, Առաքելոց Դվինաւորին Ար-  
ժանաժաւանդ Յաջորդ Պիոլլ թա Արքազան Քահանայապե-  
տին հարձրագոյն Ատեանը զանոնք անձամբ առաջարկենք ու  
Անոր Առաքելական ինամակալութենէն պարտուալատշած դար-  
մանը ինդրենք :

Յերաւի ալ, Աերելի Արդեակը, Համօրէն հաւատացելոց  
Հայրը իր գորովագութ որտին սեպհական մարդասիրութեամբը  
Մեղ ընդունելէն յետքը՝ մեր տաւապեալ Եկեղեցւոյն Առլը  
Հաւատքին այնչափ մսասիւքը քաշած կերպ կերպ շփոթութիւն-  
ներուն ու խռովութիւններուն վրայօք իր իմացած վեշտը յայտնեց,  
ու այնքան չարեաց ճար մը գտնելու համար՝ իր ամեն հաւա-  
տացեալ որդւոցը հոգեւոր աղեկութեանը ունեցած վութաջան  
Տեսչութիւնը վարելու հաճեցաւ :

“Երինպէս “Այսիթարեան սուրբ Պաղարու” ըսուած գրքին հրատարակմանը առեն երկու իշխանութեանց մէջ դժբաղպաբար հանդիպած տարբերութիւնը ինչչափ Ա'եղ արամեցուցած ըլլալը ծանօթ է ձեզի Աիրելի Որդեակք։ Աւբ-բազան Հայրելիս Ա'եր խոցուած սիրոը հայրագութ մարդա-սիրութեամբը միմիթարելով, աս մասնաւոր գործքիս Գեր”։ Աղեքսանդր Պատնապօ՛ Տարածման Հաւատոյ Սուրբ Ջո-ղովքին Ատենադպրին առջելը տեսնուելուն հաճեցաւ։ Աւ երօք ալ աս Պատուաւոր Անձիս առջելը Գեր”։ Գեր”։ Յ. Ա. Իլրո՛ Պետրայ Արքեպոս ու Կոստոպոլի Առաքելա-կան Փոխանորդին հետ Բանակցութիւններ ունեցանք. ու Ա'ենք այսօրուան օրս միմիթարութեամբ ձեզի կըծանուցա-նենք, որ աս Բանակցութեանց մէջ բերուած բացատրու-թիւնները ու տրամախօսութիւնները խելամուտ քննութեամբ ամէն բանի Ճշմարտութիւնը յայտնեցին, որպէս վերոյիշեալ Առաքելական Փոխանորդն ալ հրատարակուելու վրայ եղօղ իր Շրջաբերական թղթովը, ինչպէս համոզուած ենք, նոյնը կ'իմացնէ, որուն որ ձեր մէջն ալ նոյն պտուղները բուսցնելուն բնաւ չենք աարակուաիր, զամէնքնիդ հանդարտցնելով ու խաղաղցնելով, ոմանց կասկածները ու վրդովմունքները ու ոմանց ալ կարծիքները ու անհիմն դատմունքները փարատելով։ Այս իրաց ելքը ձեզի ատենին ծանուցանելու պինտ առաջուց Ա'ենք խոստացած էինք :

“Երին Բանակցութեանց մէջ յիշեալ գրքին շարագրութեա-նը ու հետեւաբար պատասխանատուութեանը վերաբերեալ բացատրութիւններն ալ զանց չ'եղան։ Ա'ենք Ա'եր Եկեղեցական Ջողովքին ու ուրիշ ալ Եկեղեցական ու Աշխարհական ան-ձանց արդէն աս բանիս վրայօք յայտնածնիս կրկնելու անհոգ չ'ե-ղանք. այսինքն՝ թէ որ Ա ենետկոյ Աբ Պաղարու տպագրու-թեր հրատարակուած “Յեշատակ և կտո՞ Յատագովութի”, ըսուած Տետրակին չափաւոր պատասխան մը տալու դիտաւո-րութե գիտակցութիւն ունէինք, որովհետեւ այն Տետրակը մասնաւորաբար Ա'եզի հրապարակաւ ասպարէղ կըկարդար

կոր այսչափ ատենէ՝ ՚ի վեր յուղուած ինդրոյ մը վրայօք բռնուած վարմունքին պաշտպանութելը համար « յայտնի փասաեր ու գործքեր „ առաջ բերելու ցուցընելու , սակայն յետոյ Ա ենետկոյ Լ ատին Վահանայի մը գրքերուն մէջ պարունակուած ծանր ամբաստանութեց ու մեղադրութեանց պատճառաւ առաջին գրուածքին աեղը նոր ու Մեզի բոլորովին անծանօթ ու առաջինէն աարբեր շարագրութիւն մը հեղինակը փոխագրած ըլլալով , որն որ հիմակուան հրատարակուածն է անպատեհ ու քրիստոնէական սիրոյ բոլորովին հակառակ ոճով ու պատռական ընտանեաց կերպ կերպ ակնարկութիւններով , ասի իմանալնուս պէս , ասանկ մէկ ոճի մը ու ակնարկութեանց վրայօք Մեր տհաճութիւնը ցուցընելու զանց չ'ըրինք , ուստի և ասի հոգալու յարմար միջոցներ գործածեցինք , սակայն գժեաղլաբար հրատարակումը արգելելու վախճանին չիհանելով պարապը ելան . իսկ յիշեալ նոյն գրքին մէջը պարունակուած նիւթոյն դատաստանը միշտ սբ Աթոռին իշխանութելը , որուն որ բողոքուած էր , վերապահեալ թողուցինք :

Ա երոյիշեալ Բանակցութեաց մէջ աս Մեր տուած մեկնութենով ու բացարութենով՝ աս բանիս վրայօք ծագած գժուարութիւններուն լուծումը տեսնելու միմիթարութիւնը ունեցանք :

Ուստի բայց իրաց վիճակը բացատրելու համար ձեղի իմացընելու կարեւոր սեպած աս ամեն բաներէս հարկաւորապէս կը հետևի թէ ով որ տակաւին Մեղնոյն գրքին հեղինակ սեպել ուզէ , ու առջի նախապաշարմանց ու մեղադրութեանց մէջ յարատեէ , յայտնուած ճշմարտութիւնը ճանչնալ ու ընդունիլ չ'ուզելը ցուցըցած կ'ըլլայ :

Կոյն այս իրաց ելքը Մեր Գերամեծար Եղբայրակից Գաւառական Եպիսկոպոսները ու ՎՀՆՍՇպետական Ընտանի Պաշտօնակալ Գեր. Մելլեան Յ. Ա արդապետը՝ որ մասնաւոր գովեստիւք եկեղեցական իշխանութիւնը պատսպարեց , միմիթարելէն ՚ի զատ , Մեր Աղերին ալ սփոփանք , ու ազգութիւնը զատ , բայց միւնոյն Արօնի դաւանութիւնը մեզի հետ միացեալ Աղե-

ըին հետ միշտ աւելի կատարեալ սիրով ու համաձայնութեալ վարուելու գրգիռ մ' ալ կրնայ ըլլալ:

Աս ամէն բաներուս համար, Աերելի Արդեակք, մեր Աըր բազան ։ օր գորովագութ Տեսչութենը պարտական ենք, որ ասանկ խնամակալեղանակաւ մը Աեր սիրով տրտմեցնող շփոթութեանց մէկ մասը դարմանեց :

Խակ վերոյիշեալ կրօնական խնդրոյն վրայօք, որ այսչափ ատենէ ՚ի վեր Աեր Աղերին մէջ կը յուզուի, ու Աեր հաւատացելոց սիրով այնչափ կը վսդովէ, ասի՝ ինչպէս վերը ըսինք, Աուրբ Աթուին Քարձրագոյն Ատեանին առջեւ ելած ըլլալով Աենք Տարածանոցին անցած տարուան յուլիս 21 ին Աեր Յ. Աթուակալին յուղարկած պատուական Կամակին հրատարկմամբը ձեզի արդէն իմացուցած Աըրբազան ։ այրերնուս հրամանները կրկնելու կրփութտնք, այսինքն թէ աս կարեւոր կրօնական խնդիրը արդէն Աբ Գետրոսի Քարձր Աթուին դատաստանին վերաբերելով դուք մէկզմէկ մեղադրելէ զգուշանաք, ու Վրիսաւոնէի վայլած անձնանուեր ապաստանութեամբ ու որդիսկան հնազանդութեալ անկեղծ ուղղափառներու համեմատ ձեր քաջածանօթ հեղութեր Աւղղափառ Եկեղեցւոյ ։ ովուապեալ իր բարձր իմաստութեր ու անաչաւութեր Աբ հաւատքին ու մեր տառապեալ Եկեղեցւոյն աղէկութենը ։ ոգին Աբին օդնականութեր հարկաւոր դատած որոշումները մտիկ ընելու պատրաստ ըլլաք :

Ուստի նորէն ձեզ Աերելի հաւատացեալք Եկեղեցականք ու Աշխարհականք, որ Աւղղափառութեան փառաւոր անուամբը զարդարուած էք ու մեր Աբ Գրիգոր Լուսաւորչէն ու Կախնիքներէն պարտուպատշաճ հնազանդութեալ մեծարուած Վահի Փոխանորդին բարձր Աթուը իրաւամբ կը մեծարէք, կը յորդորենք ձեզ սբ Աւետարանին պահանջած սիրոյ ու խաղաղութեան հոգւոյն հետևելու, որովքուն անուններնուդ արժանի ըլլալնիւ ցուցընէք : Աանաւանդ դուք Եկեղեցականք ձեր նբ կոչմանը համեմատ խօսքով ու բարի օրինակներով հաւատացեալները խաղաղութեալ ու օրինաւոր Եշիանութեց պարտու-

պատշաճ հնազանդութե՛ յորդորեցէք : Ամենքնիդ ալ մաքեր  
նիդ բերէք որ երկնաւոր Տէրն մեր Փրկիչը իր եկեղեցւոյն  
կառավարութիւն ու առանձին եղանակաւ Առաջին  
Հովուին յանձնեց , որպէս զի հաւասարեալները անոր վար-  
դապետութիւն լսեն ու քրիստոնէական հնազանդութե՛ անոր  
յանձնուին : Ուստի ատ ընտանի վիճաբանութիւնները , ատ  
առանձին բանակուիւնները մէկդի դրէք , որ մի միայն շփոթութիւն  
տարածայնութիւն ու գայթագութիւն պատճառելով հոգիներ-  
նուդ ու Ազգին աղէկութե՛ զսաս բերելէն 'ի զատ ուրիշ  
բանի չեն ծառայէր . սպասեցէք միայն խաղաղութե՛ Արքազան  
Հայրերնուս անյապաղ տալու որոշմանցը : Այսպէս վարուելով  
Առաքելոց ու անոնց օրինաւոր Յաջորդները եկեղեցւոյն Հո-  
վուացը մինչեւ 'ի կատարած աշխարհի միատեղ ըլլալու խօսք  
տուող , ու Առաքելոց Գլխաւորին ու անոր Յաջորդացը թէ  
գառինքը , թէ ոչխարները արածելու յանձնող Ք՛ Տէրն  
մեր՝ ան ատենը միայն ձեզի քրիստոնէական խաղաղութիւն ու  
ներքին միմիթարութիւն կը շնորհէ , ան ատենը մեր տառապեալ  
Եկեղեցւոյն ու Ազգին բարեկարգութիւն , ու համամիտ միութիւն  
կըպարգետէ , ան ատենը իր որդւոցը սիրոյ ու խաղաղութե՛ միաւո-  
րութե՛ զանի կըծաղկեցընէ ու կըզուարձացընէ , որ Առերն ալ  
եռանդագին բաղձանքը ըլլալով անդադար ամբ բարեաց Տուո-  
ղին կ'աղաչենք ու Առեզի ու ձեր ամենուդ համար իր երկնայ-  
ին ու առատ պարգևները եռանդնալից կընդունէնք :

Տուեալ 'ի Հուովմ. 10 Փետրուար . ( 29 Յունուար ) 1853.

Ա. Վ. Հասունեան  
Կախագահ Հաղոսպետ Ապօլոյ.

IMPRIMATUR

Fr. Dominicus Buttaoni O. P. S. P. A. M.

IMPRIMATUR

Fr. A. Ligi Archiep. Iconien. Vicesgerens.

---

ՏՊԵԱՑԻ

Հ. Գառմինիկոս Բնուտտաւոնի ՚ի Ա. Վ. Ա. Ա. Պ. Ա. :

ՏՊԵԱՑԻ

Հ. Ա. Ղեկէ Ալքենդր Իկոն. Փխնդրդ.

